

գահի մը վրայ նստուցած այն սրահին
մէջ բերին զինքը : Երաժշտաց ներ-
դաշնակաւոր ուրախութեան ձայները
իր գալուստը իմացուցին : Հայտըն չկը-
ցաւ դիմանալ այնպիսի սրտաշարժ տե-
սարանի մը . երգին առջի մասին լըմննա-
լու ատենը՝ արցունքով ընկղմած գրե-
թէ մարելու վրայ էր : Արէն զինքը
տարին իր գահովը . սրահէն դուրս ելլե-
լու ժամանակը կեցընել տուաւ զինքը
տանողները և ժողովրդեան շնորհակալ
եղաւ . վերջը գարձաւ երաժշտաց ժողո-
վին , վերցուց իր ձեռուըները և աջու-
ները դէպ 'ի երկինք և օրհնեց իր ա-
րուեստակիցներն և հին ընկերները :
Վիչ ատենէ վերջը մեռաւ Հայտըն
մայիսի 3^ի 1808^{ին} երբոր Կաղղիացիք
Ա ենաւ կը մանէին , օրոնք իր յուղար-
կաւորութեանն ալ ներկայ գտուեցան :
Հայտըն և իր ժամանակակից ու ազ-
դայինն Մոծարդ երաժշտութեան մեծ
շնորհք ուժ մը աւելցուցին , մէկը բնու-
թեան ազգմունքը լաւ բացատրելով ,
մէկալն ալ մարդուս կըքերուն :

ՀՆԱԽՈՍՈՒԹԻՒՆ

ՇԻՐԻՄ ԿԵԿԻԼԻԱՅ ՄԵՏԵԼԼԱՅ

ի Հոռվմ :


Երբոր Ա ելաբրեան արուարձանէն
անցնելով , որ հիմա անապատ մըն է ,
Հումայի Ս . Սէբաստիանոս կոչուած
դռնէն դուրս կ'ելլես¹ , տիրալից յի-
շատակի տեսարան մը կը բացուի առ-
ջեղ : Հումայի դաշտագետինը ծո-
վու պէս կապուտ , ընդարձակ և անա-
պատ տարածուած կեցած է . դաշտա-
վայր մը՝ յորումոչ ծառատունկ կը նկա-
տես , ոչ կենդանիք և ոչ բնակութիւն .
վասն զի օդին վատառողջութիւնը թէ
կեանքը և թէ շարժումը իրմէ հեռա-
ցուցած է : Բայց երբոր այս գերեզմա-
նական լոռութենէն աչքդ դարձնելու

¹ Այս դուռը հին ատեն կողէնէան կը կոչուէր :

ըլլաս՝ հին մեռելոց յիշատակարաններ
ու դամբաններ առջեղ կ'ելլեն : Իսոնց
աւերակացը մէջ կը տարածուի նեղ և
անմարդաձայն Ապուտան ըստուած Ճամ-
բան¹ : Դամբուն երկու կողմէն ցիրու-
ցան կեցած գերեզմանաց հատուածնե-
րը՝ անոր շտկութիւնը կը ցուցընեն ,
ինչպէս հիմայ ծառազարդ Ճամբաները:
Հարիւրէն աւելի այլ և այլ տեսարան-
ներ կը տեսնուին աս Իպակեան Ճամբուն
վրայ , և ամենքն ալ գերեզմանք են :
Իմենուն ալ աւրուելուն նշանները կը
տեսնուի . սակայն անով ալ հնոց դամ-
բանական հին Ճարտարապետութեան
արգասիքը յայտնապէս կը նկատենք վը-
րանին : Բայց ամենէն աւելի մտադրու-
թիւնիս գրաւողը մեծ աշտարակ մը
կամ ամբարտակ մըն է , օրուն ահաւոր
և հսկայածե համեմատութիւնքը առ-
ջի նայելուդ չեն ցուցըներ անոր խա-
զաղ և նուիրական վիճակը : Աերվիլո-
սեանց , Ակիափոնեանց և կամ Մետել-
լուսեանց գերեզման մը չէ ասիկայ , զորս
ինքն Աիկերոն Ճանապարհորդի մը տես-
նելուն և քննութեանը արժանի կը հա-
մարի նոյն Իպակեան Ճամբուն վրայ ,
այլ տիկնոջ մը մահարձանն է :

Այս առանձնական յիշատակարանը
Հռոմէական մեծագործութեց ամենէն
գեղեցիկ և լաւ պահուած մնացորդնե-
րէն մէկն է : Որմունքը , որ երեսուն օաք
խորութիւն ունին՝ ահապին քարերով
շինուած են և դրսուանց կարմրագոյն
կաւիճով պատած : Ինգարձակ քաւա-
կուսի խարսխի մը վրայ յեցուցած է և
նոյնպէս կոփածոյ քարերով շինած . քա-
ռասուն ոտք բարձրութիւն ունի , և գա-
գաթը խոյակով մը և հարուստ մարմա-
րեայ շրջաբանդակով զարդարուած , և
վրան արուեստով և ախորժակով գծա-
գրած եզան գլուխներ և պսակներ կը
տեսնուին : Իւածուց շատ արձաններու

¹ Via Appia. Ժամանակիս որբազան հայրապե-
տը Պիոս թ . անբաւ ծախքով այս հին Ճամբան
փորել հրամայեց . և հոն օր օրուան վրայ դանուած
այլ և այլ գեղեցիկ հնութիւնքը թէ Ապահկանի
և թէ Լատերանեան կոչուած մուսէոններուն
հարստութիւնքը կ'աւելցընեն :



Չիրիմ Կեկիլիայ Մետեղայ ի Հռովմ.

ու սիւներու շարքեր կային աս զարդերուն հետ, և շենքը կամարով կը լմբննար, որուն վրայ արձան մ' ալ կանգնուած էր. սակայն արձաններն ու սիւները կործանեցան, կամարը փլաւ, և ներսի կողմը բացուելով տեսնուեցաւ որ խորունկ և անձուկ տեղ մըն է ջըրհորի մը նմանութեամբ: Այն խորունկ տեղին մէջ գտնուեցաւ մեծագործ մարմարեայ դամբան մը, որ Ֆառանէցէ ը-

սուած պալատը փոխադրուելով, նոյն գաւթին զլխաւոր զարդերէն մէկն եղաւ: Իտոր աս աշտարակին շինութեհամար գործածուած քարերը ոկբուրեան ժար կ'ըսուին¹. աս կրային քարը, որ խեցիներով կը ծածկուի և դեղնագոյն

¹ Lapis Tiburtinus. Հռովմայ սահմանին Տիբուր (Թիւոլի) քաղաքին մէջ շատ գտնուելուն համար ասանկ կոչուած է այս քարը. իսկ հիմայ լրատինո կ'ըսուի:

Ճերմակ գոյն ունի , Հոռոմայ բոլոր հին ունոր մեծ շէնքերուն մէջ գործածուած է . ինչպէս Կոլոսէնի կամ Փլաւեան ամփիթէատրոնին , Ուարկելլոսի թատերը , սրբոյն Պիետրոսի եկեղեցւոյն և այլն : Դեւտնին ընդելքէն ելած ժամանակը փափուկ ու կակուղ է , և ուրագի տակ մտած ատենը սաստիկ ծծմբային հոտ կը հանէ . սակայն բաց օդի մէջ կենալով և ժամանակ վրան անցնելով հոտը կը ցնդի և ինքը կը կարծրանայ :

Այս վեմ , ամրակուռ և ահազին հրաշակերտը , որ կայսերաց շիրիմներուն գաղափար եղաւ , և մանաւանդ Ուրիանոսի մահարձանին , և կանանց համար կանգնուած ծանօթ գերեզմանաց մէջ ամենէն փառաշեղն է , Աեկիլիա Ուետելլային դամբանարանն է . Ուետելլոսի դստերը և Կրասոսի կնոջ , ինչպէս ինչուան հիմա տեսնուած արձանագրութենէն յայտնի կ'երեւնայ : Աեկիլիա իր փառքովն ու համբաւովը ոչ Ուեկրետիայ , ոչ Կուռնելիայ և ոչ ալ այնչափ հռոմէական տիկնանց կը հաւասարի . իր բոլոր փառքն ու պարձանքը հայրն ու իր ամուսինն են : Մասնկ ալ գերեզմանին վրայ քանդակած բարձրաքանդակները , և որուն գեղեցիկ նըշխարքներէն դեռ ինչուան հիմա կ'երեւան , աւելի անոնց համար փորուած են քան թէ իրեն : Կը ներկայացրնեն զինուց յաղթանակներ , և Յաղթութիւն մը որ Ուետելլոսի և Կրասոսի քաջագործութիւնները վահանի մը վրայ կ'արձանագրեն : Ուետելլոսի համբաւը մեծցաւ Կրետէի յաղթանակելու ժամանակ ցուցցած զինուորական հանձարովն ու չափազանց անգթութեամբքը (684 թուական Հռովմայ) . և թէպէտ Պոմպէոս շատ դէմ կեցաւ , սակայն Հռովմայեցիք յաղթանակի պարձանքը սահմանեցին իրեն , և որոշեցին որ Կրետացի կոչուի : Կրասոս , Ճոխութեամբքը յղփայած , Աեսարու և Պոմպէոսի առաջնորդութեան մէջ ինքզինքն ալ մտցուց : Ուելի մեծ պատուույթի մը նախանձախնդիր էր քան թէ գանձապետի լոկ անուան մը , և բոլորո-

վին իր զինուորական ճարտարութեանը վրայ վստահացեալ , սիրտ առաւ Սպարտակոսի դէմ եղած կոռուոյն մէջ երեցուցած քաջութեամբքը , և ուզեց զաննկուն Պարթևստ ընկճելու փառքն ալ ստանալ . բայց հոն իր մեծամասութեանը զոհեց թէ ինքզինքը և թէ բոլոր հռոմէական բանակը (699) : Կրասոսի համար պատմութիւնը կ'աւանդէ թէ ունեցած Ճոխութեանցը համեմատ էին ագահութիւնը և ընչասիրութիւնը . բայց Աեկիլիա Ուետելլային գերեզմանը կը ցուցընէ թէ գիտէր ատենին համեմատ իր գութիւնը գոհ ընել :

Վրիստոսի թուականէն գրեթէ յիսուն տարի առաջ կանգնուած շէնք մը ինչուան վեցերորդ դար անարատ և իր գեղեցկութեանը մէջ մնացեր էր : Այն դարը նշանաւոր եղաւ բարբարոսաց արշաւանքովը : Ճամանակը թերեւս խընայէր այսպիսի գեղեցիկ հնութեան մը . բայց մարդկանց աւերիչ ձեռքին առջեւ չկրցաւ բոլորովին անսասան մընալ : Ինչպէս հռոմէական շինուածոց մեծ մասը բերդերու վերածուեցան միջին դարուց ատենները , առանկ ալ Ուետելլայի մահարձանը Կայեթանի կոչուած զօրաւոր տոհմին ապաստանարանը եղաւ 'ի Հռովմ : Այնպիսի թշուառ ժամանակաց մէջ նմանօրինակ տեղուանք կը փնտուէին Կտալիոյ իշխանները թէ ինքզինքնին պաշտպանելու և թէ ուրիշ զօրաւորաց դէմ կոռուելու համար : Պակայն մահարձանի մը բերդի կերպարանք տալու համար հարկ էր հնութենէ մնացած շէնքին վրայ նորութիւններ ալ ընել : Կոյնը ըրաւ նաև Կայեթանի տոհմը Ուետելլայի շիրմին նկատմամբ : Ա սեմ շրջաբանդակէն վերխեղչ պատ մը բարձրացուցին և ատամունքներ հաստատել տուին նետածգութեան ծակեր բանալու համար : Այս գոթածե կարկատը , որ բոլորովին անարուեստ է , հնութեան ազնուական և հաճոյական ձեւրուն քովշատ անախորժ կ'երեւնայ : Աեկիլիայի շիրմը իրենց բերդին կեզրոն սեպելով , չորս

կողմը եկեղեցի , զինուորանոց մը և ու րիշ պաշտամանութեան և բնակութեան տեղեր շինեցին : || բան քանի մը գար անցնելէն եաքը՝ ժամանակը կարծես թէ հնութենէն պատկառելով՝ անոր վրայ աւելցուած նորութիւնքը անհետ ըրաւ . և անով ձեացած աւերակները՝ անցորդաց խաղաղութիւնը և հանգիստը վրդովող աւազակաց բոյն գարձեր էին : || Եծագործ քահանայապետ մը , Քսեստոս Ե , թէ անոնց որթը քանդելու և թէ հին շենքին գեղեցկութիւնը դուրս ցատքեցրնել տալու համար՝ աւերակները վեցցրնել հրամայեց . և անով Արքիլիայի մահարձանը՝ գէթ մասմք , իր առջի գեղեցկութիւնը նորէն ստացաւ :

ԲՆԱԿԱՆՔ

ԱՍՏՂԱԲԱԾԽՈՒԹԻՒՆ

Երկիր :

Ոմէ որ կայ մարդուս քաղաք մը հայրենի , խումբ մը մարդկանց ալ գաւառ մը հայրենի , ասանկ ալ բոլոր մարդկութեան՝ կայ հասարակաց մէկ հայրենիք մը որ կ'ըսուի Երկիր : Հայրենի քաղաքին ծանօթութիւնը՝ բնականապէս կը ստանայ մարդ . հայրենի գաւառինը՝ պարագ է նոյն երկրին որդւոցը . իսկ հասարակաց հայրենեացը՝ հարկ է և պարտք հասարակաց ամէն մարդու . Իսայց ինչափ մարդիկ կան որ այս պարտքս և ոչ իսկ կը ճանչնան . քանիք տեսեր եմ որ իրենց այս պքանչելի ու մեծատարած հայրենեացը վրայ և ոչ իսկ պղտի՝ թող թէ պէտք եղած՝ տեղեկութիւնները ունին . որչափներ ալ որ կը վայելեն , կը բանեցընեն մեր այս Երկիրը ու չեն գիտեր անոր ինչ և ուր ըլլալը : || ասն զի ինչպէս որ ամէն քաղքի ուրիշ քաղքի համեմատութեամբ կայ դիլք մը ու յարագերական առնչութիւն մը այս և այն երկրի ու հայրենիքներու մէջ , այսպէս ալ մեր այս

հասարակաց հայրենեաց՝ Երկրիս՝ ուրիշ երկիրներու հետ կայ առնչութիւն ու զրութիւն մը տիեզերաց ընդարձակութեանը մէջ : || նչպէս պիտի զարմանան այնպիսիները թէ որ լսեն ու իմանան որ աս Երկիր ըսածնիս ալ այն անմիւ աստղներէն մէկն է որ գիշեր ու ցորեկ կը պլաղան , կը մթրննան ու կը գլուորին երկնից բարձրութեանը մէջ : || Ոմէ որ զարմանքը բնականապէս բաղձանք մը կը բերէ նոյն զարմացած բանին վրայ տեղեկութիւն մը ունենալու , յուսամ որ ախորժելի գան այս մէկ քանի համառօտ բայց կարեռ տեղեկութիւնքը զոր Երկրիս ձեւին , դրքին ու շարժմանը վրայ կ'ուզեմ տալ , ջանալով ըստ կարի խօսքս պարզ ու զուարձալի ընել :

Երկրիս վրայ աչքդ դարձնելուդ՝ քեզ այնպէս կ'երևայ որ շիտակ ձեւով բան մը ըլլայ . բայց զիտցիր որ անանկ չէ . շատ ու երկար ժամանակաւ ու փորձերով ճանչանցան մարդիկ որ երկիրս կը ու գրեթէ բոլորովին գնտակի մը ձեւունի : Իսայց չէ , գնենք թէ երկիրս աչքիդ երեցածին պէս շիտակ ըլլայ , ան ատեն պէտք էր որ արեւը հորիզոնին վըրայ երևնալուն պէս՝ իր լսութ մէկէն ու հաւասարապէս բոլոր երկրիս երեսը ծաւալէր . արդ որովհետեւ կը տեսնենք որ ասանկ ըլլար , ուրեմն ըսել է թէ պէտք է որ կը ուրութիւն մ'ունենայ :

Իւելին ըսեմ . դիտեր ես նաւ մը որ ծովեզերքէն կը հեռանայ . թէ որ երկիրս շիտակ ըլլար՝ պէտք էր որ նաւը հետզհետէ հեռանալսվը՝ հետզհետէ ալ միայն պղտիկնար , բայց կը տեսնաս որ անանկ չէ . նաւը իսել մը հեռանալին ետեւ աչքէդ կը կորսուի . բայց դեռ առագաստները կը տեսնաս . անմէք ալ որ կորսուին՝ դեռ սեան ծայրերը կը տեսնաս . վերջապէս բոլորովին աներեւոյթ կ'ըլլայ : Իսկ գալու ատեն՝ կարծես թէ կամաց կամաց ալիքներէն դուրս կ'ելլէ . որ եթէ երկրիս երեսը կը ըլլար՝ չէր կրնար ասանկ երենալ . և որովհետեւ այս երեսոյթներս երկրիս ամէն մէկ կէտին վրայ կը տես-